



ԲԱՐՈՅԱԿԱՆ, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ, ԱՐՈՒԵՍՏԳԻՏԱԿԱՆ

Ժ Բ. ՅԱՐԻ 1898

Տարեկան 10 ֆր. ոսկի — 4 դր. :
Վեցամսեայ՝ 6 ֆր. ոսկի — 2 դր. 50 կ. :
Մեկ թիւ կարճէ 1 ֆր. — 50 կոպ. :

ԹԻՒ 3, ՍԱՐԵ

Ո Ւ Ս Ո Ւ Մ Ն Ա Կ Ա Ն

Գ Ն Ա Գ Ր Ա Կ Ա Ն

ՈՒՆՈՐԻ ՄԸ ՀՈՅ ՀՆՈՐԳՐՈՒԹԵՆՆ ԿՐՈՅ
(ԸՆԴՈՒՍԻՅՈՒԹԻՒՆ)

2/37



Թէ չունինք տակաւին
ձեռագիր յիշա-
տակարաններ ու-
րոշ թուականաւ
Թ գարնն յառաջ,
եթէ կրկնագիրքն
եւ վերջիչեալ
Պապիրոսն ան-
թուական ըլլա-
լով՝ անոնց յիշեալ

գարնն շատ յառաջ ըլլալուն մասին վերջ ի վերջոյ
տարակցս յառնէ, գոնէ ունինք ստուգիւ ուրիշ
յիշատակարաններ ամենաՏիս ժամանակներէն,
սկսեալ նաեւ Ե գարնն եւ շարունակուած
մինչև մեր օրերն անգամ: Հազարներով ունինք
Արձանագրութիւնք Հայոց մեծածաւալ եւ աւե-

րակաշատ աշխարհին ամէն անկիւնն եւ ամէն
ժամանակէ: Ի՞նչ կայ մեր երկրին մէջ աւելի
յաճախ բան աւերակներ քաղաքներու, գիւղե-
րու, բերդերու, եկեղեցիներու, վանքերու, նաեւ
խաչքարեր ու գամբաններ. ամէնը ծածկուած
Արձանագրութիւններով, առհասարակ որոշ
թուականաւ իւրաքանչիւր առարկայի կանգնման:
Ասոնց կանոնաւոր հաւաքումն ու հրատարակու-
թիւնն՝ հետեւելով այն գիտնական ոճոյն, որով
եւրոպական շէմարանք հրատարակած են եւ կը
հրատարակեն Յունական, Սեմական եւն Արձա-
նագրութիւնք, ոչ միայն բազմալի է հնախօսա-
կան բանասիրութեան տեսակէտով, այլ նաեւ
անհրաժեշտ է ազգային Պատմութեան լուսաւո-
րութեան: Այսպիսի կանոնաւոր հաւաքումն ու
հրատարակութիւն՝ որ հաւաքական մեծ ոյժ եւ
լաւագոյն հանգամանքներ կը պահանջէ, տա-
կաւին երկար ժամանակ անիրագործելի պիտի
մնայ Հայոց համար: Առ այժմ՝ գոնէ գոհ ենք
որ առանձնականաց ուսումնասէր փոյթը շատ
բան յերեւան հասած է: Համեմատաբար շատ
բազմաթիւ են մեր մէջ տեղագրական երկիրն ու
յօդուածներ, քիչ շատ ամէն գաւառի մասին:
Այսպիսի տեղագրութիւնք ի լոյս հանած են
շատ մեծ թուով Արձանագրութիւնք ալ. յի-
շենք միայն ի միջի այլոց՝ Ս. Զալալեանի, Էսհ-

«Համապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, աշ-
խատարակութեանը Սարգիս Արարոպեան Զաւարեանց,
միջամտի Աստուց Սանատիքի 1841 թվ., Մասի Ե. Տիգրս
1842, 80 էջք 234. Մասն Բ, տեղ 1858, էջք 517:

խաթանանց¹, Է. Ներսէս Սարգսեան², Մ. Սըմ-
բատեանց³, Մ. Բարխուդարեանց⁴, Տայագէտքն
Պրոսէ⁵ և Մառ⁶, եւ բազմաթիւ ուրիշներ, յա-
ճախ նաեւ այնպիսի գրութեանց մէջ, ուր Արձա-

¹ «Ստորագրութիւն զամուղկէ Լիբիոսի եւ Հնգ
գաւառաց Սրբաստայ, աշխատագրութեամբ Յովհաննու
եպ. Շահաթովեանաց Շահբարդիոս եւն: Լար. Ա. Էջմ.
1842, 80 էջք 298: Լար. Բ. տպ. 1842, էջք 410:

² «Յեղագրութիւնք ի փոքր եւ ի մեծ Հայո Է. Ներ-
սիսի Սարգսեան», Պեղեակ. 1864, մեծ 8⁰ էջք 289, յատու-
պագծերով, տախտակներով եւն: Է. Ներսէս իւր ուղեւե-
րութիւնը կատարած է 1843—53 տարիները՝ առաջ իր
տանն տար յընթաց Հայոց այնպիսի ամէն կողմ: Է. Ղ.
Արիշան իւր «Հիբրէի», երկաթիութեան սիրտը կոնզանտ
է յիշատակ մ'այս ուղեւորին՝ անոր պատկերով, եւ սա վեր-
տառու թիւեամբ՝ «Յիշատակ քրտնախառն արձագրողի արձա-
նաց Անայ եւ Հիբրիայ, Է. Ներսիսի Ա. Սարգսեան Տրու-
պիզանցեայ, 1880», իւր գրքին ամենէն առեւի կրաց հմտու-
թեան եւ ճշգրութեամբ գրուած ուղեգրութիւններն է:

³ «Յեղագիր Գեղարքունի ծովագրող գաւառի որ
այս մ'ընդ-Քայսղիս գաւառ, քրեք Մեղրեքը արքեպ. Սրբա-
տեանց Նախի՛ւն. տնցի», Պատրարուս 1895, 8⁰ էջք 843՝
հանդերձ իւր գրած նախաՏայական Քեռեապրութեամբը:
— «Ներսիսի Շամսեայ թիւթ», Տիփլիս, 1897:

⁴ «Մայր Ե. Պ. Բարխուդարեանց, «Աղուսից
երկիր եւ Դրասքեր», Տիփլ. 1898, 8⁰ էջք 304: Ներին՝ «Ար-
ցախ», Բաղուս 1895, 8⁰ էջք 461: — Լճուս, ի միջ այլոց
Նուե Եղճ. Տեր-Աբրահամեան, Յեղագրութիւն Անայ,
Թեոքոսիա 1887: Վ. Հայկունի, Յեղագրութիւն Բարսեանե-
այ եւ Լճուսայն գաւառայ», Էջմ.¹ 1894: Արտաստէկ
Պ. Անդրակեանց, «Հնու թիւթ Հայրենացի ի գաւառն Երե-
ւանի», Էջմ.¹ 1872: Է. Զեմիկեան, «Հնութիւնք Անայոյ
Տիփլ. 1895: Միխիթարեան Արեւ. «Հնաստագրութիւն
Անի», Գ. Պոլ. 1865, Յեղագրութիւնք Հռոմեոսի, Մար-
մարեան եւ այլ տեղւոյն Հիբրիայ եւ (ամենէն թիւթին
«Արտաստ», Էջմ.¹ 1869—76 եւն. նոյն թիւթին մէջ յատկա-
նէ այս կարգի գրութիւնք) եւ Նմանակը, Լճուս. «Մատե-
նագիր», 381—2 էւն, ի մասնաւորի Գ. Սրբանանեանցի գրու-
թիւնըն էն: Յեղագրութիւնք՝ ինչպէս եւ հոս յիշուած-
ները՝ չափազանց շատ են, բայց ոչ ամէնը հաւաքած ունի
Նուե Արձագրութիւնք: Ոմանք լիվ ուղեգրութիւն են,
ուրիշները մասնական նպատակներով, եւն:

⁵ Ի մասնաւորի՝ Brosset, Ruines d'Ani I livraison,
Պարիս. 1868, ութ տախտակներով Արձագրութեան
թեանց Տիւր. Լճ. Խն: Պրոսէ յատկա իրօսած է Հայոց
արձագրութեանց վրայ, բայց ոչ միշտ՝ ինչպէս հոս՝ գտնէ
քիչ շատ նմանագծի տախտակներով ալ: Այսպիսի յիշուած-
ները Պրոսէ առած է գերմանացի քեանտեր (J. Kästner)
ուղեւորին նմանահմտութիւններէն, որ բաց ի նախաՏայոց
քեռեապրերէն օրինակած էր նուե իր 30 կտոր Տայա-
սառ արձագրութիւն. (հրատ. առեւերն՝ «Վարկայն թեր-
թիւն մէ՛» Տիփլ. 1858, Թ. 18—21): Քեանտերի ընդօրինա-
կութեանց մասին հմտ. Պրոսէի սա յօդուածը՝ Brosset sur
ses diverses inscriptions reunies par J. Kästner, ի «Mé-
langes Asiatiques», V. 118—118. Ասանցի առած գրած է
Է. Ղ. Արիշան ըստ տեղւոյն՝ այնչափ արձագրութեանց
նմանահմտութիւնք:

⁶ Ն. Մառ, «Կոր Նի. Թք Հայկական Արտասու-
թեան մասին, Անի, Արաք, Սրբն: Բագարեան, Երուսա-
ղեմիտեան, Էրն Թափնէն (Hovh. Materialen no Arмянской ց
պարգուէն), Պեղարք. 1893, նոյն լրջս տեսած իրուսական
Հնաստական Ընկերութեան Յեղեկագրող մէ՛» (Լար. Ը.
89—103): Թուով 24 արձագրութիւնք՝ 6 անակիրովով,
հմտ. էլ 71—2, 73—5:

նագրութեանց հանդիպիլ նստպատեւի կ'երեւար¹,
Եթէ ուղեկնք յիշել բոլոր մանր ու միջակ այս
կարգի գրուածքները, երկար քուցակ մը յօր-
նել պիտի ստիպուէինք: Թե որչափ առատա-
տարձ հաւաքուած է այս մասն, կրնայ անտեսուիլ
Է. Ղ. Արիշանի յաճախ յիշուած չորս համա-
գրութիւններէն Հիբրակայ, Նիլիկիտ կամ Սի-
սուսեանայ, Այլարասայ եւ Սիսուանի: Ասանց
իւրաքանչիւրը քանի մը հարիւր մեծ ու փոքր
Արձագրութիւն կը պարունակէ, զորոնք Հե-
ղինախն՝ որ ինքնին ճանապարհորդած էէ, հաւա-
քած է ուր որ նշանակուած գտած: Միայն Հիբ-
ակայ գաւառի մասն իւր 300 Արձագրութիւն
կը բովանդակէ: Այս կողմանէ ուրեմն գոհ կըը-
նանք ըլլալ նաեւ մեք արդի ունեցածովն, թէ Էն-
այս ամէնը հաղիւ մէջ փոքր թանկ ըլլալ մեր Տայ-
րենեաց ամէն կողը գտնուած Արձանագիրներու,
թողով նաեւ զանոնք՝ որ հոյոյ ներքեւ կը սպա-
սեն օր մ'ի լրջս գալու:

Սակայն տակաւին շատ բան կայ ընելիք:
Նախ հայ արձագրութեանց բաւական մաս մը՝
չընելու համար մեծագոյն մասը վերստին ստու-
գելու կարօտ է, եւ ընթերցմունքը վերջնակա-
նապէս ճշգրտելու: Որչափ բան կայ հաղորդուած
թիւի, տարակուսական մասերով, երբեմն նաեւ
անձիշդ եւ այնպիսի տարբերութեանց, որ ու-
րիշ հաւաքող մը կը զարմացնէ թէ ինչպէս
կրնային այս ընթերցմունքն յառաջ եկած ըլ-
լալ²: Ըստ իրաւամբ կը գրէ Է. Ղ. Արիշան
«Հիբրակայ, սեղագրութեան սկիզբը՝ ծանո-
թութեան մէջ. «Որչափ ինչ գտանմը արձա-
նագրութիւն» զամենայն կամիմ՝ մուծուելի ի
Յեղագրութիւնս, որչափ եւ պատուականագոյն
մասն համարիմ, զի եւ առուել նանդէք եւ ան-
պայայակբ միան սորա քան զինուածս: Ընչոյն
էք հիբրէիւ եւ զուսի լուստողաւիտեմք, որպիսիք
չին եւ իսկանէնք ընտյայեալ եւ զբիս, (զոր
օրինակ թիւք 15, 16, 41 եւս պատկերոյց) այլ
նմանահմանալք են ի քեռեանայ: Ետուով քան
զաւ Լողդէն տը Լափալ փուսնի ընդ այլոց հին

¹ Օրինակի համար Ղ. Պ. Փիրալեման, «Նոտարք
Հայոց», Լար. Ա. Գ. Պոլս 1888, 8⁰ էջք 232, բուն հաւաքա-
ծոյ յիշատակարանաց ձեռագրաց, հոս հոն նուե արձագրու-
քաց Վաստիւրբուկանի, — Յրդաս Վ. Պալեան, «Սուր Եր-
կիր, նկարագրութիւն Ս. Երուսաղեմի եւ սրբազան տե-
ղեաց», Լար. Ա. Գ. Պոլս 1894, 8⁰ էջք 364, նուե հաւա-
քուած հայ արձագրութեանց նոյն տեղերու: Չննք յիշեր
նման ուրիշ գործեր:

² Օրինակի համար քանի մ'արձագրութեանց այս
տարբեր տարբեր ընթերցմունքն յառաջ կը բերէ Մերթոպ
եպ. Սիսուսեանց, «Գեղարքունիք» եւն, էլ 563—6, 672—6,
եւն եւն:

քաղաքաց եւ զԱնշոյ եւ զայոց ինչ տեղեաց երկրիս մերոյ Տանեալ էր զձեւ արձանաց, իւրահար թղթազանգ նիւթով. այլ ոչ գիտեմ զի եղև եւ ուր մնաց, Տանդերձ տեղագրութեանս իւրով ի Մեծ եւ ի Փոքր Հայս... Ի մասնկանս յայսպիսի 300 արձանագրութիւնք են Տաւաքեալ, այլ զինչ այդ առ մայրաքաղաքն Անի եւ առ ողջոյն Շիրակ, եւն են: Աւելի ինսամով եւ ստուգագոյն կրնային աւանդուիլ Շիրակայ արձանագրութիւնք, որոնք շատ անձերէ Տաւաքուած են եւ իրարու Տեա կրնային Տամեմատուիլ, մանաւանդ Հ. Կերտիսի Սարգսեան ստուգագոյն Տաւաքամբ, ուստի ասոնք աւելի վստահելի ընթերցմամբ են քան ուրիշ տեղեաց շատերը: Օրինակի Տամար Յ. ֆիւրքեանի՝ Անշոյ աւերակաց ծաւալադիտական լուսանկարներուն Թ. 25 պատկերը կը ներկայացընէ «Մայր եկեղեցոյ Տարաւային արտաքին պատին վերայ շուրջանակի քանդակուած ձախաղողմանս պերթին երկու լուսանկարներ», ուր նաեւ պարզ աչք կամ տկար խոշորացուցով ալ պայծառ կը կարդացուի ՁուՏարի կարբոջայ արձանագրութիւնն ՈՉԳ (== 1235) Թուականաւ: Լուսանկարը Տամեմատուիլ Ալեշանի՝ «Շիրակայ» (էջ 72) մէջ գտնուած ընթերցման Տեա՝ կը գտնենք կէտ առ կէտ նոյն:

Շատ աւելի քիչ գո՛՛ջ կրնայ ըլլալ Տաւագրութեամբ զբաղողը: Չափազանց քիչ են դժբախտաբար այն Արձանագրութիւնք, որոնք լուսկամ գէշ՝ գէթ օրինակուած են բնագրին տաւերու նմանութեամբ, աւելոր՝ միշտ՝ լուսանկարով: Եղածներն այ ամենամեծ տեսմբ ուշ ժամանակներէն են, որոնք այնչափ կարեւորութիւն ալ չունին մեր ինդոլոյն մէջ: Քանի որ արդէն ձեռագիրները ալ կան այն ժամանակներէն: Յասակ է որ ինչպէս յիշեցինք՝ Ճշդութեամբ լուսանկարով Տրատարակուած չէ մեր ծածօթ Տաւագոյն եկեղեցոյն՝ Տեհորոյ՝ արձանագրութիւնն, կանգնուած է դարուն վերջերը Յովհ. Մանդակունշոյ օրով՝ 2: Կամ՝ ուրիշ օրինակ մը բերելու Տամար՝ եւ ոչ գտնէ տկար նմանատեսութեամբ լըստ ասեանս է իւշքիլուսէի Մ. Յովհաննու վանաց արձանագրութիւնը Հայոց 2Գ եւ Հերակիլի ԻՍ տարիէն (634—5ին), որուն տաւերուն Տամար կ'ըսէ գտիւք Բարթողոմէի՝ Թէ՛՛ «կաննաւոր»

ըլլան (երկաթագիր) եւ շատ մեծ, ամբողջ մէկ Գողջ մէջ գրուած 83 ոտք երկայնութեամբ: Ինչ գիր է Աբասաոիոյ արեւելակողմի իբր երեք մղոն Տեաուորութեամբ գտնուած Սոխկերի քարածայու - Ճգնարանին արձանագրութիւնն Հայոց ԽԷ (== 598) Թուականին, եթէ միայն ապահով է այս Տին Թուականը. նոյնպէս Բաբերդու զամբարանաց մին նոյն իսկ ժր (== 563) Թուականաւ: Գամբարանք եւ Խաչքարեր այս Տնագոյն ժամանակներէն, յատկապէս Ջ եւ Է դարերէն, բազմաթիւ են, եւ նշանակուած կը գտնենք շատ մ'ուղեւորներէն: Միայն Մ. Բարխուդարեան իւր «Աղոսակնց երկիր», սեղագրութեան մէջ այնչափ շատ Տին Տանգատարաններ կը յիշէ, որ կամմայ իսկ կասկած կը զարթուակամ այն տեղիկութեաց Ճշդութեան կամ այն Թուականներու վաւերականութեան վրայ: Յիշենք այսպէս Հողի գաւառի Արթուրեղիչ գիւղին մօտ մեծ սապանաքարն մեր օրերի Տողի տակէն յերեւան եկած (տես անդ, էջ 217) ա գրութեամբ՝ «Թոմս Ժր Թվուլ.» (== 563): Ճղքաց Ղուբա քաղաքի մօտ Խաչ-Մաս գիւղէ Տին մեծ Տանգատարանն՝ որուն «սարածուկիւնն է մօտ մի վերս» եւ որուն տապանաքարերը Տեաուորուած կ'ըսէ ուղեւորն երկու օր 16 բաՏարեներով, զամբանները ունի 573 տարիէն սկսեալ մինչեւ ցայսօր, ի միջի այլոց՝ «Այս է Տանգիտտ Սողոմոն քաՏանային Թվ. Իր.» (== 573): Այս է Տանգիտտ կարեւորտտ (՝) Խաչ-Աջատուրին Թվ. ՄԳ.» (== 755): են: Հին Տանգատարանները 580 Թուականէն սկսեալ զամբաններով կը նշանակէ ուղեւորներն նաեւ մերձակայ Պարախուժ, Ալէլ-միւր եւ Բոստանայի գիւղերուն մօտ (տես անդ, 133—5), եւ ուրիշ տեղեր:

1 Յեւ Brosset, Notice sur la plus ancienne inscription arm. connue, ք գիրս Mélanges Asiatiques, III 1-11. (տե՛ս «Արատա», 520-31, ուր նոյն սեղոյք երեք «քաղեական» արձանագրքն ալ առնուած են Brosset Տասածէն, (տես p. 47 եւ Յեւ...)

2 Հ. Կերտ. Մարգսեան, «Տեղագրութիւնք», եւն, էջ 85: Արձանագրքն են՝ «Անշոյ եւ Տայր Ատեղանոս ցանգանկեցաւ եւ յարկնցի Ա—յր զեկեղեցոս ի Թու—կանի շայտց»: Ինչ յիշատակ ինչէն, ինչպէս կը տեսնուի «ԽԷ» (== 598) Թուականին սկիզբը երեք կէտ կայ, որ կրնայ թերեւս Թուականի մը Ճնացորոն ըլլալ, օրով արձանագրքն Ջ դարէն շատ ուշ եղած կ'ըլլայ: — Անդ, էջ 70 կը յիշուի Բաբերդի գիւղերմոյնը, որուն զամբարն ՊՁՁ (== 1437) Թուականին կը սկսին, «սակոյն երկուց յայնցանէ որ տակեր կան իրեքայ եւ բնակչացն իսկ ոչ անծածօթք, Թուականքն են լոկ ժր (== 563), օրք Թէ չեցին խաղախեալ յուսմբէ քերելով զառաջին տառն, Տարի է տակ իբր 1200 մանց յուսով բնակեալ տառն Հայոց: Եւ կոսեմք խաղախութեամբ անտի է զի զի Տեա Թեան շերմանց այնուցիկ չկայէ Թուականից Տեաութեանը

1 Յ. ֆիւրքեան, «Աւերոյ Հայաստանի. Անի, մայրաքաղաք Բագրատունեաց», Հար. Ա. 41 ինքաք Տանգերձ Տամատա տեղիկութեամբ: (Երեւան 1881):
2 Յեւ Հ. Կերտ. Մարգսեան, «Տեղագրութիւնք», եւն, էջ 205-8: Հ. Գ. Ալեքան, «Շիրակ», էջ 132, եւ վերջ:

ինչպէս բռնիք՝ ամէն կասկածէ զերծ չեն ստանք, գոնէ վերստուգուածն կարօտ. մասնաւոր երբ այս Տին ժամանակներէն այնպէս յաճախ կը նշանակուին մահմետական անուններ եւ տիարաներ, ինչպէս Կոկիսոն գաւառի Նորաշէն գեղը հանգստարանէն (տես անդ, էջ 200) սա դամբանն՝ «Ստուռած ողորմի Սաւլան իսնլն թժ. 71.», (== 648:) Ռ-րիշ օրինակ մը բերելու համար՝ ընդունինք որ հին Չորայ քաղաքի հանգստարանն հայերէն տապանաքարերու բազմութիւն մ'ունենայ 571 թուականէն սկսեալ մինչեւ անցեալ թարուն վերջերը, այնպէս որ ապացուցուի ալ թէ՛ Պարտաի Աղուանից մայրաքաղաք ըլլալէն ետքն ալ Չորայ մարդաշատ մնացած ըլլայ: Բայց կարելի՞ է արդեօք ընդունիլ թէ հոն դամբաններ կան հետեւեալ անուններով ու թուականներով. «Պաշտի թժ. Հայոց Ի.,» (== 571.) «Սովլու թժ. Հայոց Լ.,» (== 581.) «Վարդան թժ. Հայոց Խ.,» (== 591.) «Հասն թժ. Հայոց Հ.,» (== 621.) «Վախմանգ թժ. Հայոց Ճ.,» (== 651) եւն եւն: Աչքի կը զարնէ նսեւ այն պարագայն որ նոյն Հեղինակին երկրորդ գեղագրութիւնը կամ՝ Արցախ, այսպիսի հին դամբարաններ չի նշանակեր. եւ ի թէ չենք սխալեր, հնգաշուն է եղնատու վանաց հանգստարանին (տես անդ, էջ 266) սա խաչարձանը՝ «Խաչա յիշատակ հաւրն իմոյ Խունին եւ մաւրն իմոյ բուսն թժ. չՂԱ.,» (== 742.) Ստով չենք ուղեր դուել թէ Հեղինակին յիշած ամէն տապանագիրք բոլորովին կասկածելի ըլլան. այլ միայն գոնէ յամենայն դէպս վերստուգութեան կարօտ, եւ յատկապէս քննելի անունք՝ որ մահմետական անուններով են այնչափ հին ժամանակներէն, նսեւ Արաքսացոց իշխանութեան ու կրօնից տիրապետութեան սկսելէն յառաջ.

Այս հնութեամբ տապանաքարեր քիչ չկան ամէն կողմ ալ, թէեւ քիչ անգամ ասոնց մտադրութիւն եղած է: Գեղարքունեաց տեղագրութեան մէջ Մ. եպ. Մխմատեան յիշատակած է քանի մ'այսպիսի դամբաններ է դարուուն սկիզբ-

ս ճեւ «Աղուանից երկիր» եւն, էջ 109-110: Անուան շարք տակե ետքը կը նշուին զորեօրեօր այսպէս. «Ըստասակե երեց Թ. Տայոց» ՃԾ.,» (== 701.) — «Յեր Մուքայէ թ. Հ. Մ.» (== 751.) — «Նաղաթ թ. Հ. Մ.» (== 801.) — «Պետրոս վարդապետ թ. Հ. Թ.» (== 851.) — «Բուլբուլ տիրացու թ. Ն.» (== 951.) — «Սահան է թ. Շ.» (== 1051.) — «Յրմիս է թ. ՈՒ.» (== 1152.) — «Այս է տապան Նազարին թ. ԶԾ.,» (== 1261.) — «Այս է տապան Նշանգոյն թ. ԶՀ.,» (== 1321.) — «Յիշատակ է սա Ստուռած Աստաթի թ. ՊԹ.,» (== 1363) եւ այսպէս յառաջ մինչեւ անցեալ դարուն վերջերը: Ասոնց ամէնուն նշումութեան երաշխարարութիւնը հեղինակին վրայ կը ձեռայ:

ներէն, որոնց մին զարմանալի կերպով վերոյիշեալներուն նման անուն մ'ունի՝ «Հէբ.,» եւ այն 607 թուականէն: Թողով ուրիշները՝ կ'ուզենք յիշատակել այն քանի մ'արձանագրութիւնքն, որ շատ հեռու տեղ մը գտնուած են՝ Պաղեստին եւ յատկապէս Երուսաղէմ: Գարեբով հողը ներքեւ ծածկուած զանխուլ եւ բաւական անաղարտ մնալէն ետքը, որը օրեր պեղեմամբ արեւան ելած են, եւ ընդհանրապէս ոչ թէ պարզ քանդակուած, այլ շքեղ միւստինով կամ խճանկարով (mosaïque) յօրինուած, թէեւ կան պարզ արձանագրութիւնք ալ. այսպէս խաչքար մը ԻԱ (== 573) թուականին: Միւսները կամ միւստինով եղածները շատ աւելի հին են, յայտնապէս է դարուն, գոնէ Զ դարուն սկիզբներէն, ամէն դէպքի մէջ Հայոց թուականին հաստատուելէն յառաջ: Երուսաղէմայ Ս. Համբարձման եւ Զէյթուն գիւղի արեւելակողմէն երբ Ռուպ նորաշէն վանաց եւ կեկեցեայ հիմը դնել կ'ուզէին, գտնուեցաւ 1871ին այր մը 9 խորշ գերեզմաններով, որոնց կափարիշները միւստինով զարդարուած էին, երեք հայերէն անուններով ալ, մին՝ «Զ. Զ.», երկրորդը՝ «Հոսան», երրորդը՝ «Մոսի», եւ Այլին դրան առեւն գտնուած ուրիշ գերեզման մը նկարէն միւստինով սա արձանագրութիւնն ունի. «Բարեխառ ոսելով առ Աստուած, | զսուրբ Եսայի եւ զերսուել | † հարս եւ Աղան արարի վան | Բողոքելու Վազ զիշարտուան շառ:» Գտնման արձանագրութեան վերի կողմը քարհմը գտնուեցաւ շքեղ միւստինով զարդարուն յա-

ս ճեւ միջի այլոց «Գեղարքունիք», էջ 531-2. Կոթայ վանաց շրջակայ խաչքարերէն՝ «Ես Մարկոս, եւ Մարթոս կնիկն իսպա յիշատակ մը եւ նեղաց մերց, ով կարթայ Ստուռած ողորմի սաա թժ. ԿԲ. (== 613.) Մեքսիէթ կողմայ», — Ռ-րիշ խաչքար մը՝ «Ես Յակոբ... կանգնեցի խաչս փրկութեան թժ. ԿԹ. (== 620.) հոգաւորն հաւրն իմոյ Թուսնեց Ամստին †», — Երրորդ մը՝ «Թժ. ԾԾ. (== 607) Խմբոս կնիկն փրկութեան հգ. Աստիւն», Ռ-րիշ որը կը նշանակէ այսպիսի հնութեամբ խաչքարի մը գտնմանն որ բաւական թուով կան նոյն վտերին շրջակայ մէջ. խց. կեկեցեայ հարակից արման վտայ ալ թուականս ՂԹ. (== 650) եւ թէ ստանց «տաւերը յիստին շատ հին էնի տաւեր էին եւ ցոյց էին առի Ձ եւ Ի գարու գիւր լինէլ», — Վճմո. Նոր-Պապագոյն մէջ խաչքարի մը պատասխանակուն վրայ քանդակուած «Սնէ- հոտոյն Իրկու հետուեալ արձանագրեր. «† թժ. ԲՃՂԱ. (== 842) եւ ԱՊ-ր Վասակ որդի Վասիւ իշխանի շինեց զկեկեցեոս եւ զԿուստան ստուռ հանցնի ձորն եւ արբերէն Բնակիչը զիւղն խոտացան տարին Գ. տամ. Կուսարոյց աւրչունն յԱստուծայ, ճես անդ, էջ 448; եւ թերի էջ 58: Թողուր յիշել ուրիշները:

ս ճեւ Գ. Պաշեան, «Սուրբ երկիր» եւն, Ա. 113, խաչքար մը՝ «Թժ. ԻԱ (== 572) եւ Առաքելոս կանգնեց զիսա նեղուի իսպ Չաքարտս քիշեցէ Գ քիտուս ամն», — Միւս միւստինէ արձանագրերը՝ զոր յաջորդով կը յիշեց. տես անդ, էջ 300-308:

տակով եւ մնացորդով հայերէն արձանագրու-
 թեան՝ «Այո որք է երանելոյ Շուշանի մար-
 Արարանայ Հոսի ԺԸ», եւ արահի մտ ուրիշ
 տեղ նշոյալսի յատակով եւ արձանագրութեան
 մնացորդով. «Աստուծոյն եւ իրեն թեան,
 Աբուս եւ Մուրախ», վերջագրու 1892ին գրու-
 նուցաւ Շուշանկայ արահի մտ ուրիշ արահ մը
 նշոյալսի միւստիմով զարգարուն եւ արձանագրու-
 թեամբս՝ «Այո յեւրոսի | բն Յ Յ Եւրոսի | որ
 երբ- է յեւր ին | գրելոյ», Աստից հրատարակիչը
 ճորտաւ վ. Պալեան, վերջնոյ տառերուն նմանա-
 հանութիւն մ'ալ գրած է՝ գրելով թէ «Սոյն
 նոր գտնուած արձանագրութեան օրինակն ճիշդ
 նշոյնութեամբ գրիւք, ցուցնելու համար թէ հին
 գտնուած վերոգրեալ արձանագրութեան բերբուս
 յեւր ու նմանութեան առին խորհրդակտ մը ինչ որ-
 յնապարհութեան բերբուս յեւր», Գոնէ այս ամէնքը
 ժամանակակից կամ ոչ շատ հեռու իրարմէ ար-
 ձանագրուած կ'երեւան:

Իսկ ասոնց տառաձեւերը՝ Հրատարակչին
 գրած նմանահանութիւնը գոհացուցիչ չէ՛, յա-
 մանայն դէպս, եւ բաղձալի էր որ այս եւ միւս
 հնագոյն յիշատակարանները լուսանկարով
 ձգորթութեամբ ծանօթացուէին: Ատասելով առ
 այսօր նոյն նմանահանութեան դոնէ յեականս,
 կը տեսնուի որ ոչ իրովս վիճագիր ոչ ալ զուտ
 «միջին» են ձեւերը: Գրերը քիչ շատ գլխագրի
 բոլորածեւութիւնը կը ցուցնեն, բայց նաեւ միջ-
 նոյն ձեւերը, չորեքվուսի կերպարանք, ուղղաձե-
 անդաճեր, գրերէն ոմանք (այսպէս Մ՝ են)՝
 աւելի միջին են, եւ ընդհանրապէս ամբողջը
 միջնոյն տպաւորութիւնը կ'ընէ: Մտոյք է միակ
 կէտ մը, եթէ այսպէս են ստուգիւ յիշեալ ար-
 ձանագրութեանց տառերը, շատ անվարժ
 ձեւք է մ'եղած են, Գոնէ չեն կրնար համեմա-
 տուիլ յետագայ ժամանակաց Վրձանագրու-
 թեանց զարգացեալ արուեստին հետ: Հա-
 մեմատեալ է՝ օրինակի համար միայն Անոյ կա-
 թուղիկէին այն արձանագրութիւնն, զոր լուսա-
 նկարած յիշեցիւք քիւրճեանի հաւաքման մէջ.
 (Պալ. 25): Բայց ստուգիւ կ'արժէ հոս համե-
 մատել երկրորդ հնագոյն արձանագրութիւնն,
 որ նմանագրութեամբ ծանօթ է (վասն զի այս-
 պիսիները միայն կրնանք ի նկատ առնուլ), այս-
 ինքն Ներսէսի Վամարականի արձանագրու-
 թիւնն ի Հին Թալին Ի գարեն՝, նոյն տեղոյ

Տիրամբ եկեղեցւոյն արեւմտեան պատուհանին
 երկու կողմը փորագրուած այսպէս. «Կ Ե Ներ-
 սէն ապոնկոս պ[ատրիկ Շիր]ոնայ եւ Աշտուրեհոյ
 որբ լինելով զիւրեքս յանուս արթ[ո] Ատուրաշանի
 ի բարեխառնութեան ին Շուշանս տնտեսոյ ինոյ.
 եւ Հարայ (Հարահայ) որբոյ մերոյ †: Իսկ
 ասոր գիրք՝ չափելով քեռաների նմանահանու-
 թեանն՝ բաւական կը շեղի Երուսաղէմայ դաժ-
 բարանաց գրէն: Հոս տիրող ձեւն է Վիճագիր
 երկվիճագիրն իւր ամէն մասանց բոլորածեւու-
 թեամբն եւ Զարտար փորագրիչ մը կ'ենթա-
 դրէ. գրեթէ ոչինչ որ միջնոյն ձեւերուն մեր-
 ձաւոր էրեւայ: Ընդհանրապէս շատ տառեր
 ինքնուրոյն ձեւ մ'ունին. օրինակի համար՝
 «Ը», տառերը պարզապէս Ը ձեւն ունի՝ Աշա-
 րունեանց՝ բառին մէջ, ուրիշ տեղեր («լինեցի»,
 «Հուշանայ», վերի անկիւնիկը փոքր գծիկ մ'ալ
 ունի: Մտագրութեան արժանի է՝ «գեկեղե-
 ցիս» բառը. «Չ» տառը ձուռաձեւ բոլորակ մըն
 է վարի եղբորը կէտ-տեղէ մը շոյափուռած. «Վ»
 տառն առաջին սիւնը միջին վար կը հասնի,
 իսկ երկրորդը փոքր գծիկ մըն է առ ի շեղ. «Ղ»
 տառն ամէնէն անյաջող ձեւով է, նմանութիւն
 մը բերելու համար գրեթէ ճիշդ 2 թուականին
 պէս. իսկ «Յ», միայն հոս իւր բուն ձեւը պա-
 հած է, արձանագրութեան միւս ամէն բառե-
 րուն մէջ որեւէ տարբերութիւն չունի՝ «Յ» տա-
 րէն եւ ընդհանրապէս ճիշդ 3 թուականին
 ձեւով. «Ի», տառն ամէն տեղ Ի ձեւն ունի, ուստի
 Անցման գրի ձեւով. «Ինձ», բառին մէջ՝ «ձ»,
 տառը 2 ձեւն ունի: Բայց կրնանք այս ամէն
 մանրամասնութեանց մէջ ոչ-հայագեւո գծա-
 գրչին վտասիլ բոլորովին, որ արդէն քանի մը
 տեղ յայնպէս տեսլ օրինակած են, այսպէս
 «բարեխառնութեան», իմոյ, են: — Աչքի կը
 զարնէ որ արդէն այս կանուի ժամանակ կը
 գործածուին «փակագիրք», այսպէս «Ներսէս»,
 անուան «Ն», տառերը. դարձեալ պատուով է
 «Ատուռ», բառը:

Եթէ չենք խառնիր, Ի գարու արձանա-
 գրութեան գիրը համարելու ենք իւր ամէն ա-
 ռանձնայատկութեամբն ու անտուր ձեւովն
 իրելու այն գիրն, որ զարերով գործածուած է
 Արձանագրութեանց մէջ. եթէ ոչ բացառապէս
 եւ ամէն տեղ, Գոնէ յեականս նշոյնութեամբ
 բազմաթիւ ուրիշ յիշատակարանաց մէջ, Գոնէ
 նոյնաձեւ գիր մը կը ցուցնեն շատ արձանագիրք,
 որոնց նմանագրութիւնքն առջեւնն ունինք: Նոյն
 գրով կը տեսնուի մանրամասնութիւնքն, շճա-
 շուելով՝ ինչպէս հոս Ի գարու Ներսէսի արձա-

1 Պալեան են, էջ 303 չորս տող, որոնք կը զանա-
 զանուի մեր գրածին մէջ ալ գծիկներով:
 2 Ստոր մասին եւ նմանաձեւ գծագրութիւնը տես
 4. Ղ. Ալեքանի «Արարատ», էջ 139:

նագիրը, նաև դարեր ետքը Անույ արեւելեան բուրգին վրայ Մեծին Զաքարիայի արձանագիրն 1208ին¹, Բրգայ արձանագիրն Սարգսի որդւոյ Սամուէլի 1215ին², կամ վերջիններս երկու դար յառաջ Անույ կաթողիկէի շինութեան արձանագիրն ի Կատարնիկեայ 1001 թուականն³, նոյնպէս սակ է երեք դար ետքը Սարգսի Ծոխնի վրձնագրութիւնն Անույ Գուշոյ գրան 1320ին⁴: Տարբեր գրով չէ Մարմէտի եկեղեցւոյ արձանագրութիւնն 1207 թուին⁵, կամ Մարմաշինու երկու արձանագիրքն առաջինը 1025ին, երկրորդն ճիշդ երկու դար ետքը 1225 թուականին եւ շախազանց երկար⁶, կամ Լուուլ արձանագիրը⁷: Թողուք յիշել ուրիշները:


Այս ամէնն եւ շատ ուրիշներ միեւնոյն նկարագիրը կը կրեն գրութեան կողմանէ, որչափ ալ իրարմէ զանազանին քանդակման կերպիւ, մեծութեամբն ու հաստատութեամբն ստաներու եւն: Միեւնոյն ալ արտասովոր ձևերը կը գտնենք առհասարակ ամէնուն մէջ: Օրինակի համար յիշեցնիք վերը, Շ¹ տառին < ձեւն առնուլ գլան փորք գծիկով մը. նոյնը հոս ալ ամէն տեղ կը տեսնուի (Տմտմ. ԼԸ, 1, 4 եւն⁸.) նոյն գիրն է որ Շ ձեւն սին յաճան (ԼԹ, 3 «Շահնշահ», ԽԳ, 1 եւն) եւ վերջապէս նաև այլուզք (ԽԳ, 4 «Մարմաշին».) աւելի սովորական է նոյն տառին ճիշդ արաբական Շ ձեւն առնուլն (Խ, 6 «Շահնշահ», ԽԲ, 4, 7 եւն): Վերջին տեղերուն «Հ» տառը պարզապէս սա ձեւով⁹ է՝ Ի որ եւ նման անյարող կերպարանօք կ'երեւայ. նոյնը շատ ուրիշ տեղեր ալ (տես ԽԲ, 2

«Հոգեւոր», ԽԲ, 5 «Հայոց Թագուհի», եւն. ԽԲ, 3 եւն եւն): Աչքի կը զարնէ ԼԹ, 7 տեղւոյ «բարեպաշտ» բառին վերջին երկու տառերը, ուր «Հ» եղած է ը, եւ որուն փորին մէջ մանրածե գրուած է Տ տառը: «Մ» տառը նոյնչափ անսովոր ձեւով է յաճախ, այսինքն առաջին սինը կարճ են երկրորդ սեան ծայրի մանր գծիկն ալ վրէ գարձած, իբր լ¹⁰ (տես ԼԸ, 1 «ողորմութեամբն», ԼԹ, 1 «ամիրսպասալար», եւն.). միայն կայ նաև առաջին սինը երկրորդին հաւասար մեծութեամբ. (ԽԱ, 7 եւն): Սեանց միջոյ կարճ ըլլալը կը տեսնուի ուրիշ գրերու վրայ ալ. ամենէն աւելի աչքի կը զարնէ «Ա» տառին նոյնպէս կրճատ սինով երեւանը՝ այսպէս Վ. (տես ԽԳ, 11, 12, 13 եւն): «Զ» տառն առհասարակ սա ձեւն ունի Չ. (ԼԸ, 2, 3—5, ԼԹ, 6, 10, 12. ԽԱ, 3, 8. ԽԲ, 8. ԽԳ, 7 եւն.) բայց նաև վերի բոլորակին տակի հորիզոնականին հետ կապող գծիկը շեղ ուղղութեամբ ալ կը գտնուի, իսկ երբեմն նաև այսպէս Ը. (Խ, 4, 7 եւն.): «Փ» միշտ լիովին յունական ձեւով է՝ Փ. (տես ԼԸ, 7. ԽԲ, 3 եւն): Անկարելի է յիշել մի առ մի ուրիշ բոլոր այլազան ձևերն, օրինակի համար «Կ» գրին ճիշդ է թուականին ձեւն առնուլն. (ԽԱ, 1, 5, 6. ԽԳ, 6 եւն.) կամ «Յ» տառին որ միշտ թ թուականին նման է, տեղ մը յունարէն Յ կերպարանօք քանդակուած ըլլալը. (ԽԳ, 1.) «Ղ» տառին թ թուականին ձեւով երեւանը, ինչպէս վերն ալ նշանակեցինք. կամ «Բ» տառին սա ձեւն Չ. (Խ, 4 «Զաքարիա», ԽԱ, 1 եւն) եւ անթիւ նմաններ:

(Շարձումներ) Է. Թ. Տ.

¹ Brosset, Ruines d'Ani, I, Յխա. Խ. անկէ «Շխբակ», էջ 43.
² Brosset, անդ, Յխա. ԽԱ, եւ «Շխբակ», 42.
³ Brosset, անդ, Յխա. ԽԲ, եւ «Շխբակ» 71. Այս արձանագրութեան վրայ Տմտմ. Brosset, de quelques inscriptions remarquables եւն, ի Mélanges Asiatiques, III, 735-6 եւ Յախաակ. (Հինգ տող նմանագրութիւն ըստ գեաղ-նէրի):

⁴ Brosset, Ruines եւն, Յխա. ԼԸ, եւ «Շխբակ» 74.
⁵ Նմանագրութիւնը տես «Այլաբարտ», 64.
⁶ Յես Brosset. Ruines, Յխա. ԽԳ. եւ ԽԳ.
⁷ Անդ, Յխա. ԽԵ.
⁸ Հոս ալ յիշեց համատարութեան համար Brossetի Յախաակները ԼԸ-ԽԵ, որոնց քով թուականը նոյն արձանագրաց տողերը կը ցուցնեն, ուստի ԼԸ, 1 = Brosset, Ruines, pl. XXXVII, l. 1, եւն եւն.
⁹ Ընդհանրապէս «Հ» տառին հեւը քիչ անգամ յաջողած էր գտնենք այս նմանագրեալ արձանագրութեանց մէջ քիչ քիչ չկայ, որ կ'երեւայ թէ քանդակողներուն ձեռքն չէր մտնուր ձև հստակ: Իսկէն են առհասարակ Գ, Կ, Զ, Դ, Զ, Է եւն դրերը, ամենայնայնօք են Ա, Ի, Ս, Ո եւն, եւ ի մասնաւոր Զ, Ծ եւն իրենց լիովին բարբարութեամբն ալ:



Չէ թէ միայն մենք, չէ թէ միայն մեր շրջակները բնակող օտարազգիք, հապա նաև ամէն կրթեալ ժողովուրդ զագգայինն ի բնէ աստուածապաշտ, կրճատիք ու բարեպաշտ կը համարի: — Ու սա ստոյգ է: — Թեպէտ եւ մէկալ կողմանէ կը հարկագրինք խոստովանելու